

≡ Ա Յ Ո Ւ ≡

Լ.Բ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1960

◀ Սկսում ▶

Թիւ 8

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ԳԵՇ ՕՐԵՐԸ

Ո՞նք վարժուած ենք առհասարակ գէշ ժամանակներ նկատել մեր ազգային ու համայնքային կեանքի այն շրջանները, երբ քաղաքական ծանր իրադարձութիւնները ընդհանուր գժրախառութիւն և աւեր կը սփռեն ամենուրեք, ուզմի շեփորներուն և արեան հեղեղներուն մէջ խեղդելով նախ խաղաղութիւնը, յետոյ անով պայմանաւոր բոլոր բարիքները։ Պէտք չէ մոռնալ սակայն, թէ ժողովուրդի մը, կամ անոր մէկ հասուածին, համայնքի մը հոգեկան կեանքը չի տուժեր այնքան, երբ բնական աղէտներ և տնտեսական վերիվայրութմեր կու գան հարուածելու հանրութիւնները, պարագաներու գէշ ու աննպաստ դասաւորութմերով, որքան երբ համայնքի մը հոգեկան կեանքը, քաղաքական և տնտեսական պատճառներէն աւելի, իր բարոյական ներքին խոռվքներէն է որ կը սարսի ու կը քայքայուի։ Պատմութիւնը բաղմաթիւ փաստեր ունի այս մասին, որուն լոյսին տակ գծուար չէ տեսնել թէ քաղաքականապէս մէծ ու հզօր ժողովուրդներէն շատեր կործանած ու անյայտացած են, ոչ այնքան իրենց քաղաքական ու տնտեսական աննպաստ պայմաններէն, որոնք շատ յաճախ խթաններ են ժողովուրդներու յառաջդիմութեան, որքան իրենց բարոյական ներքին փախատաւորման հետեանքով։

Ժողովուրդի մը գէշ օրերը, բարոյական ինկածութեան շրջաններ են, ուր սուտը, կեղծիքը, չարաշահութիւնը, մոլեռանգութիւնը, կրօնական ու բարոյական անզգածութիւնը, զիրար կը լրացնեն հոգիներու մէջ։ Երբ ծշմարտութեան, արդարութեան և խոճմտանքի պակասը սիրաերէն ներս, կը դառնայ զգալի, երկինքէն սպասուող մանանայի մը նման։

Հոգեկան այս ամուլ շրջաններուն, կարեկցութիւնը կը չնշուի սիրտերէն, ինչպէս արցունքը աշքերէն։ Գութը տկարութիւն կը նկատուի, իսկ իսաղողութեան ու համերաշխութեան զգացութմերը՝ խեցնութիւն, որոնց գէմ կուռելու պարտք կը նկատեն գէշ օրերու ասպեկտները, բանսարկութեան ամենէն կեղտու և թունալից զէնքերով։ Այսպիսիներ, հեռացնելու համար ուշադրութիւնները իրենցմէ, չնականօրէն ուղիներու կը վերագրին այն բոլոր մեղքերը, որոնց զործարանն է իրենց հողին։ Միւս կողմէ փոշի ցանելու համար իրենց

ուղղուած նայուածքներու դէմ, աստուածպաշտութիւն և պարկեշտութիւն կը կեղծեն, մինչ իրենց հագն այդ ազնուական զգացումներուն ուրացումով է լեցուած: Այս տխուր պատկերին է որ կ'ակնարկէ առաքեալը երբ կ'ըսէ, «Մարդք ապականեալք մտօք և անպիտան ի հաւտասսօ: Կը կրկնենք, տնտեսական պըր. կումներ և քաղաքական ցնցումներ չէ որ կը կազմին դէշ օրերը Համայնքներու, այլ այն շրջանները՝ երբ մարդք կ'անարգէ իր մէջ Աստուծոյ պատկերը և կը գառնայ անձնամէտ և շահախոյզ, անպատուելով իր բարոյական արժէքները:

Տակաւին, բարոյական այս անզդած օրերուն, ասպարէզէն կը քաշուին բոլոր բարի ազգեցութիւնները, կ'իշխեն միայն հեռն ու նենցութիւնը, շարու. թիւնն ու ոճրապարա մտածումներէն իրենց սնունդը քաշող սկ կիրքերը: Մեծամասնութիւնը մարդոց, տկար հոգիներու յատուկ մտայնութեամբ մը, յաղողութեան և զօրութեան մէջ միայն կ'ուզէտ տեսնել արդարութիւնը, կողմանց յոցի սլաքին պէս կողմ ու տեղ փոխելով նման պարագաներուն:

Տակաւին կը շարունակեն մեր մէջ իրենց զոյութիւնը կարգ մը մարդիկ, որոնք գտեհիկ և գծուած կիրքերէտ տարուած պիտի ներեն իրենք իրենց բուռնք բարձրացնելու կրօնական ու ազգային այս Հաստատութեանը դէմ, խորհելով թէ այդ կերպով պիտի կարենան կործանել չարիքը, որ այս պարագային իրենց հոգիին մէջն է նստած: Հաստատութիւնը որուն դէմ կը դաւեն ափ մը խելակորյոյս այդ մարդիկ, նախ կրօնական ու ազգային իրաւասութիւններու և սկզբունքներու վրայ հիմնուած Միաբանութիւն մըն է, որ կը ջանայ և կը նիւթէ ամէն օր, որպէսզի նուրիտական այս ժառանգութիւնը պահպանուի և աւելի բարգաւաճ վիճակի մէջ դրուի, իր ժողովուրդի զգուանքին և օտարներու յարգանքին առջի:

Որպէսզի այդ Միաբանութիւնը կարենայ իր սրտին այդ պարտքն ու իզգը իրականացնել, անհրաժեշտորէն պէտք ունի համերաշխութեան, սիրտերու և միտքերու ներդաշնակութեան, այսինքն բարոյական այն ուժերուն, որ մինչ երէկ իրեն կու զար իր անցեալի զգացումէն և ապագայի մտածումէն: Եղոր անմնք՝ որոնք փորձը կ'ընեն խանգարելու այս Հաստատութեան ներքին խաղաղութիւնը և չար ու հեռ զգացումներէ մղուած կ'ուզեն գործադրուածին հակառակը պարտազրել հանրային զգացումին, որ այս շրջանին, հիւանդագին ըսուելու չափ զգայուն գարձած է, տառանց կարենալու զատորոշել ցորենը յարդէն և միալը ճիշդէն, թշնամի են այս Աթոռին: Հոս, յանուն այս նուրիտական Ռւխտին, թոյլ կու տանք ինքզինքնոււ ըսելու թէ այդ նենցամիտները պիտի չկրնան յաջողլի իրենց չար դիտումներուն մէջ, որովհետեւ կարելի չէ ափ մը յարդի ծուխով ամպոտել փորձել ամբողջ երկինքը, որքան ատեն որ այս Հաստատութենէն ներս գտնաւին բարի հոգիներ, որ ինչպէս երէկ այնպէս ալ այսօր, կը փորձեն իրենց լաւագոյնը՝ սրբադրելու աւերը և գարմանելու վէրքերը, որոնք այնքան անմտօրէն պատճտուեցան բռնազրաւիչներէն, սուտի և զրպարտութեան ասպետներէն և այս Հաստատութեան ու մեր ժողովուրդին պատիւն ու շահը ցեխերու մէջ զլորողներէն:

Ցաւալի է նոյնպէս այն պարագան, որ հանրային կարծիք շինող ու վարող Համամուլը, քիչ բացառութեամբ, շատ լայն բացաւ իր դոները ստախօս ու զրպարտիչ զրիչներու, կասկած տալու աստիճանը հանրային այս պաշ-

տօնատարներն ալ պէտք է առաջ դարպաս գանձած ըլլային, ամէն ինչ նիւթականով զնել փորձող խլճի այս սակարկովներէն։ Մեր Մամուլը քայլ մը աւելի առաջ պիտի երթար, յերիւրածոյ այս ապաւորութիւններէն տեսութիւններ ճախարակելու, պատճառներու և արդիւնքներու հետախուզութեամբ։ Հետեարար, Հայ Մամուլն ալ կողմի պիտի վերածուէր, իր ցարդ ունեցած կողմերու և զաղափարներու ուղղութենէն տարրեր զետնի մը վրայ կողմ պիտի փոխէր, շատ յաճախ այրելով իր երէկուան պաշտածը և պաշտելով իր այրել փորձածը։ Առանձինն, ուրիշ բաժինի մը մէջ, պիտի անդրադառնանք Մամուլի այս տիսուր գերակատարութեան, որ շատ յաճախ չ'անդրադառնար այն աւերին ու վէրքերուն՝ զոր, կամայ կամ ակամայ, կը պատճառուին մեր ժողովուրդի խակ ու թերուս մտայնութեանը մէջ, իր տուած սխալ և անտեղի հարուածներէն։

Չորս տարիներէ ի վեր օրէնքին, արդարութեան և ճշմարտութեան անունով յարակրկնուած սոււտերն ու զրպարտութիւնները, ծանօթ հրձիգներու և բռնազրաւիչներու կողմէ, ճիշդ է թէ չեն յաղողած շեղեցնել ճշմարտութիւնը իր իւղըն և դէպի արդարութիւն սլացող իրադարձութիւնները իրենց ընթացքէն։ Ի վերջոյ կարելի չէ ընդդէմ խթանի ափացել, երբ այդ խթանը ճշմարտութեան պողպատէն է շինուած մանաւանդ, սակայն այս բոլորը կը ծառայեն պղտորելու կարգ մը բարի տրամադրութիւնները, որոնք մինչև երէկ ուրիշ զգացումներով սովոր էին նայելու Ս. Յակոբին, որուն հիմները Հայ ժողովուրդի անսասան հաւատքին վրայ են զրուած, որուն պատերը դարաւոր հայ ուխտաւորներու արցունքովն ու իշերով են ամրացած, որուն շուրջ կը թեած են լէդէոնները այն մեծ ու բարի հոգիներուն, որոնք իրան աներևոյթ բայց արթուն պահկներ, կը հսկեն Աստուծոյ փառքին և մարդոց բարիքին համար մշտնչենաւորուող այս նուիրական Ռւխտին։

Դիմէն գուրը եղաղ, կամ զիծը ծուռ տանող մարդոց նկատմամբ արդահատանք ունինք միայն, ըլլան անոնք Միաբանութենէն կամ ժողովուրդէն, որովհետեւ կը հաւատանք թէ անոնք բոլորը կը տառապին մտաւոր չքաւորութենէն և անոնց հոգին զուրկ է բարձրագոյն գեղեցկութիւններէն, սւելին՝ այդ թշուառամիտները տէր չեն իրենց անձերուն, զանոնք ուրիշներու յանձնած ըլլալուն համար։

Այսօր քիչ չէ թիւը անոնց՝ որոնք կորուսած արժանապատուութեան, սրբութեան, արդարութեան, օրէնքի և պարտականութեան ամէն զգացում, «Մաքաքթ»ի վհուկներու նման կ'աղաղակեն, «Լաւը գէշ է և գէշ լաւ»։ Արժանապատուութենէ և բարոյականէ զուրկ մարդոց կանչն է ասիկա, ինքզինքնին պատահականութիւններու ծախած և բարին ու չարին տարբերութիւնները չփոթած մարդոց կապկանձը լուսնին դէմ, իրենց լսնուած տրամադրութիւնները մեղմելու հեռաւոր ակնկալութեամբ։

Մարդիկ կան մեր մէջ, որոնք մինչև երէկ ազգային ու կրօնական Հասաւատութիւններու և գործերու քոյէն անզամ չեն համարձակեր անցնիլ։ Այսօր այդ անձանօթները ազգային և եկեղեցական կեանքի ոլորտէն ներս, ամէն իւրառունք իրենց սեպհականացնել կ'ուղին, առանց անդրադառնալու իրենց մոքի

ու հողիի թշուառութեան, որոնք կարծես ի վիճակի չեն զանազանելու եղերականը զաւեշտէն և ի իրաւոնքը անիրաւութենէն։ Տկարները շատ շուտ կը լրանան, երբ մարդ մոռնայ իրենց յիշեցնելու և ի հարկին պարտադրելու թէ ակար են։ Այդպիսիներ տակաւին երէկ, անմիտ ծիծաղով կը սիրէին նայի ամենէն կակծալի տեսարաններու վրայ, տեսարաններ՝ որոնք իրենց սրբութեամբ պիտի պատրաստէին այսօրուան յաղթանակը։ Յաղթութիւններ, որոնք առերեւոյթ իրողութիւններու յցցած, ամօթալի արարքներ պիտի մնան, անպատռելու չափ իրենց համար յանձն առնուած զոհողութիւնները։ Մեր խեղճ ժողովուրդը շատ ուշ պիտի կրնար հասկնալ թէ որն էր բուն նպատակակէտը, որուն պէտք էր համնիլ . . . , թէ ճշմարտութեան համար քաջութեամբ յանձն առնուած զոհողութիւնները ի վերջոյ յաղթանակի և բարձրացման կ'առաջնորդեն զայն կրող մարդերը։

Այսօրուան փոքրամասնութեան մէջ մնացած եղկելինները, տակաւին մինչ ներէկ իրենց իրքեւ առաջնորդ և ուզտ ծառայող ողորմելիի բերնով կ'աղաղակէին, — ձայն բազմաց ձայն Աստուծոյ։ Առանց մտածելու թէ մեծամասնութիւնը միշտ կը սխալի, ուզիղը երբեք մեծամասնութեան հետը չէ։ Մեծամասնութեան իրաւոնք ունենալու վարկածը մէկն է այն ընթացիկ սուտերէն, որոնց գէմ պէտք է իր ամբողջ կորովով բողոքէ ամէն մտածող մարդ։ Այդ օրերուն իրենց իրաւոնքը պայմանագրուած էր մեծամասնութեան, ոյժի, զրամի և շուտ զիմափուստով նման ազգակներու վրայ, բայց մանաւանդ աժան ձեռք բերուած առերեւոյթ յաղթանակին մէջ։ Անկայուն է բանութեան և անիրաւութեան ճամբով ստացուած վաղանցուկ յաջողութիւնը։ անոր զզիսանքին շուտով կը յաջորդեն սրատաթափ ու քանդիչ պատրանք։

Գէշ ժամանակներու ամենէն գէշ իրողութիւններէն մին ալ, մեր ժողովուրդի անիրաւ և անիրաւասու միջամտութիւնն է իրեն չպատկանող հարցերուն։ Զուտ վանական բնոյթ ունեցող հարցերու մէջ կտերը ինքն իր մէջ միայն, ու աշխարհիկ դասը իր սահմանէն դուրս պէտք չէ ելլէ։ Իրարու օժանդակ և լրացուցիչ տարրեր են կտերն ու ժողովուրդը, առանց շփոթելու սակայն իրենց իրաւասութեան սահմաններն ու դերը։ Անհամաձայն եղանք, կրնանք ըլլալ, մարդկային է ասիկա, այն ատեն կ'անցնինք ներթիլին սահմանը, երբ այդ անհամաձայնութիւնը Հաստատութիւնը կործանելու, հեղինակութիւնը և կարգ ու սարքը վերիվայր շրջելու վտանգով կը ներկայանայ մեղի։ Երբ օրէնքը անունով օրէնքը կ'ոտնակոխուի, այն Կանոնը՝ որուն ամէն մէկ տառին ներքն Ս. Աթոռոյ պատկառանքն ու հայութեան կամքը կայ։ Զենք երթար առաջ, անպատկառութեան և անվիտութեան առաջնորդուող այս շարժումի ետին աւելի ախուր մտայնութիւններ հաստատելու։ Որէնքն ու արդարութիւնը պահ մը խախտեցաւ ոմանց համար, բայց կանգուն է այսօրուան պատասխանատուններու մտքին մէջ, որոնք կը չփորձեն իրենց լաւագոյնը, վառ պահելու այդ ճշմարտութիւնը բոլոր անոնց աշխերուն դէմ, որոնք լոյսերու մէջ խարիսխավիլ կը սիրեն։

Փոխանակ կոկորդիլսի արցունքներուն և ամէն ինչ աւերակ և մոխիր տեսնելու հակամտութեան, լաւ կ'ըլլայ որ Աստուծոյ և Ազգին այս ծանը պայծառութեանը և բարզաւաճման համար իրապէս անկեղծ հողիները ցաւելով

հանդերձ եղած սխալներուն, համակրանքով վերաբերուէին և մանաւանդ միաւնային այն ճիշտերուն՝ որոնք Ազգին այս դարաւոր ժառանգութեան պահպանման և պայծառութեան համար կ'ըլլան։ Իշխանութիւնը Օրէնքին հետ է և փոխադարձաբար։ Ուրախ պիտի ըլլայինք եթէ Ազգին այս ծունը սիրողները ըլլային վանքի վարկին և իշխանութեանը հետ, որպէսզի ցնծար հոգին բոլոր անոնց՝ ուրնք Աստուծոյ այս ծանը պայծառութեան չխնայեցն իրենց արցունքն ու արիւնը։

Չենք ուզեր հոս խօսիլ կարգ մը որձեզ նախանձաւորներու մասին, որոնք ազգային ամէն շարժումի և պայքարի կը նային ճիշտաւի գացող մարդոց մտայնութեամբ, նախապէս ընելով իրենց բնարութիւնը։ Տակաւին ուրիշներ, որոնք մեղսակիցներ կը մնան դաւադիրներուն, կը փորձեն կարելի ամէն չարիք, պարարել ուզելու իրենց պարաւած եւը և խորտակուած արժանապատուութիւնը։ Չենք ուզեր իսկ գիտնալ թէ ինչո՞ւ կը նիւթուին այս չարիքները, երբ Ս. Աթոռոյ այժմու վարչութիւնը ամէն չանք ի գործ կը դնէ արմատախիլ ընելու չարիքը։

Կանխենք ըսելու թէ ծրագրուած նման սպառնալիքները իրենց չար նպատակներուն չեն ծառայեր։ ի վերջոյ ամէն զիտակից մարդու համար շատ յստակ է թէ։ Հաստատութեանս սահմանուած ու սահմանուող նիւթական ու բարոյական նպատաները անձերով չեն պայմանաւորուած, այլ կը պատկանին այս նուրբական ժառանգութեանը՝ որ ազգին է։ Վասահ ենք թէ մեր ժողովուրդի ողջ մասութիւնը, որ այս կարգի ճակատազրական բոպէներուն զիտէ ինք-զինքը յայտնազործել, թոյլ պիտի չտայ որ թեթեութեամբ կշռուի ինչ որ դարերու կնիքով է կնքաւոր։

Ինչ ալ որ ուզեն մտածել այս Աթոռին նկատմամբ կարգ մը անողմիտ չարամիտները, խորտակելու համար այս Հաստատութեան բարոյական ոյժը, ան պիտի շարունակէ իր գերը, որ նիւթական ըլլալէ աւելի հոգեկան է, մարդկային ըլլալէ աւելի աստուածային է։ Այս է մեր խորին հաւատաքը որ պայմանաւորուած չէ մարդերով։ Մենք անոնցմէ չենք որ վնասութեան մութ ժամերուն կը փորձուին տարակուսիլ այս ազգին հոգիի մեծութեանը վրայ։ Այդպիսիներ թող գան հոս, Ս. Երկրի այս վեհավայրին մէջ, տեսնելու մեր քանակով միայն փոքր ժողովուրդին կամքի և Հաւատքի արդիւնքը կազմով ազդային իշրաւունքները, ուր կը հանդիսադրուին մեռնի չվիացող ցեղի մը առաւելութիւններն ու յաղթանակը։

Մենք կու զանք այդ ժողովուրդէն, զինուորներ ենք այդ ժողովուրդի դարաւոր իրաւունքներուն և աւանդապահը այդ սրբութեանց։ Չենք վհատած երեք ու չենք վհատիր, որովհետեւ կը հաւատանք հրաշքին՝ որ մեր պատմութեանն է, մեր ժողովուրդին և մեր Եկեղեցին։

Բաց և յստակ են մեր խօսքերը,